



Հոր

ՃՐԱԳ



Բ.Տարի : Թիւ 1

Եռամսեայ թերթիկ
Յունուար 2016

Հրատարակութեամբ
Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի շրջանի վարչութիւն.

Պարունակութիւն

- Ով որ քաջ է, ինչ
կ'սպասէ.
- Չափ ու սահման.
- Հաղորդագրութիւն.
- Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ.
- Սկաուտական
գիտելիքներ.
- Սկաուտական երգեր.
- Հ.Մ.Ը.Մ.
- Ռազմավարական
ծրագիր.
- Պատգամաւորական 11-
րդ Ընդ. Ժողովի
որդէգրուած
կանոնագրային
բարեփոփոխութիւններ.
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ-ի
տեղեկագիրներ.
- ՀՀ սփիւռքի նախարարի
այցելութիւնը.
- Հ.Մ.Ը.Մ. Ալմելօի
19-րդ մարզահանդէս.
- Սկաուտական
մարզահանդէս
Ալմելոյում.
- Կաղանդի հանդէս.
- Լուրեր Վա՛յ վա՛յ
կղզի-են.

Հանդիպիլ

Adres : welgelegen 8
7608 JZ - Almelo

Email :
homenetmenalmelo@yahoo.nl

Website :
www.homenetmenholland.nl

Facebook :
Homenetmen Almelo

ՈՎ ՈՐ ՔԱՋ Է, ԻՆՉ Կ'ՍՊԱՍԷ



14 նոյեմբեր 2015 Հ.Մ.Ը.Մ.
Ալմելօ մեկուսի շրջանի սրահէն
ներս տեղի ունեցավ միութեանս 20
-րդ ընդհանուր ժողովը: Օրուայ
ժողովին ներկայ էին Եղբ.Գառնիկ
Մկրտիչեան (Հ.Մ.Ը.Մ.

Կեդրոնական վարչութեան ատենապետ) եւ Եղբ.
Անդրանիկ Պահարեան (Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական
վարչութեան անդամ):

Եղբ. Գ.Մկրտիչեան փոխանցեց ներկայներուն
Կ.Վարչութեան խօսքը , անդրադառնալով օրուայ
աշխարհային տագնապ մթնոլորտը եւ նրա ուղղակի կամ
անուղղակի ազդեցութիւնը մեր ընտանիքի (Հ.Մ.Ը.Մ.)
վրայ. Ապա ներկայացուց Հայաստանի պահպանման մեր
Հայ բանակի սուրբ կատարած պարտականութիւնները,
հետաքրքիր եւ գրաւիչ էին, երբ մանաւանդ Հ.Մ.Ը.Մ.
ականներուն նմանեցուց հայ բանակին, որոնց պայքարը
աւելի ծանր էր սփիւռքին մէջ ուր նրանք անճշգրիտ
ճակատ ունէին : Այո այսօր սփիւռքի մէջ
հայապահպանման աշխատանքները աւելի ծանր են քան
հայրենիք կամ միջին արեւելք ուր երիտասարդական
ձուլումի եւ միութիւններէ հեռանալու առիթները շատ
շատ են: Ապա աւարտեց իր խօսքը Աշուղ Ֆահրադի
Աղբիւր Սերոբի երգի առաջին տողով (ՈՎ ՈՐ ՔԱՋ Է,
ԻՆՉ Կ'ՍՊԱՍԷ):

Շարունակութիւնն էջ. : 9

ՄԱՐԶԻԿ

Մարզիկ ամսագիր

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՄԱՐԶԻԿ»Ի ԹԻԻ 388-390

ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ

Բնութեան օրէնքով ամէն բան ունի իր չափն ու սահմանը: Ամէն ինչ իր չափին ու սահմանին մէջ հաճելի է, օգտակար է: Սակայն երբ չափն ու սահմանը կը խախտին, ամէնէն օգտակար նկատուած բաներն անգամ կը դառնան վնասակար:

Բնութեան օրէնքը կիրարկելի է նաեւ մարդոց համար: Ամէն տարիքի, ամէն խաւի ու դիրքի մարդիկ ունին, պէ՛տք է ունենան չափի ու սահմանի իրենց զգացողութիւնը, որ պիտի կանոնաւորէ մարդկային յարաբերութիւնը: Կրտսեր մանուկը չի կրնար շրջանցել ծնողքին սահմանը եւ կատարել բաներ, որոնք մեծահասակներու միայն կրնան արտօնելի ըլլալ: Մարզիկն ու սկաուտը չեն կրնար ներկայացնել անսահման պահանջներ եւ ակնկալել, որ պատասխանատուները ընդառաջեն իրենց:

Պետութիւններ, միութիւններ եւ հաստատութիւններ ունին իրենց օրինագիրքերը, որոնք կը ճշդեն իւրաքանչիւր անհատի իրաւունքներուն եւ պարտաւորութիւններուն չափն ու սահմանը: Շրջանցողները կը նկատուին կանոնազանց ու կ'ենթարկուին համապատասխան տնօրինումի:

Այս բոլորը ընդունուած եւ ընդհանրացած երեւոյթներ էին մինչեւ մեր մօտիկ անցեալը, երբ տակաւին գոյութիւն չունէր ընկերային հաղորդակցութիւններու մերօրեայ աշխարհը: Մինչեւ երանելի այն օրերը, երբ ամէն ինչ կը մնար ժողովական, ակմբային սեղմ շրջանակի մէջ: Երբ մարդիկ հեղինակութիւններ կը ճանչնային ու հանգամանքներ կը յարգէին: Մեծերէն կ'ակնածէին, փոքրերուն հաշիւը կ'ընէին: Չըլլա՛յ, թէ մեծերը վրդովէին, իսկ փոքրերը սխալ օրինակ տեսնէին:

Երանելի այդ օրերուն ամէն մարդ գիտէր իր չափն ու սահմանը, ըսուելիքը եւ չըսուելիքը, նաեւ՝ այդ բոլորը ո՞ր ըսելը եւ ինչպէ՛ս ըսելը: Մարդիկ տասը կը մտածէին եւ մէկ կ'արտայայտուէին: Խօսքը արժէք ունէր, խօսքը պատասխանատուութիւն կ'ենթադրէր:

Այսօր աշխարհը տարբեր է: Չափ ու սահման չի ճանչնար: Մարդիկ ընկերային հաղորդակցութեան միջոցներու մէջ իրենց խօսքը, նկարն ու տեսանիւթը կը փոխանցեն սանձարձակ ազատութեամբ: Ամէն մարդ ինքզինքին իրաւունք կու տայ արտայայտուելու ամէն ինչի մասին, առանց մտածելու, թէ ըսելիքը, տեղն ու ձեւը կը պատշաճի՞ն իր հանգամանքին: Վարժապետը դաս կու տայ վարչապետին, անառակը՝ կղերականին, նորեկ մարզիկը՝ վարչական պատասխանատուին, միութենէն հեռացուածը՝ միութենականին եւ շարքը երկար է:

Շարունակութիւնն էջ : 7



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան 11րդ Պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ 7-11 Սեպտեմբեր 2015ին՝ Աղուերանի մէջ, Հայաստան, մասնակցութեամբ Շրջանային եւ Մեկուսի 20 շրջաններէ 65 պատգամաւորներու եւ 34 հրաւիրեալներու:

Ժողովը համապարփակ քննութեան ենթարկեց Հ.Մ.Ը.Մ.ի անցնող չորս տարիներու սերնդակերտման ու հայակերտման աշխատանքները, գնահատեց կատարուած իրագործումները եւ ապագայի հաշուոյն մշակեց նոր ծրագիրներ: Պատգամաւորական ժողովը լայնօրէն անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտութիւնը, մարզական կեանքը եւ երիտասարդութիւնը յուզող հրատապ հարցերուն եւ համապատասխան որոշումներով քայլեր առաջադրեց անոնց լուծման թափ տալու նպատակով: Ժողովը քննեց նաեւ միութեան կազմակերպական ընդհանուր իրավիճակը եւ ընդգծեց Հ.Մ.Ը.Մ.ի աշխարհասփիւռ մասնաճիւղերուն աշխատանքային դաշտերը ընդլայնելու կարելիութիւնները: Օրակարգի նիւթ դարձան նաեւ կանոնագրային տրամադրութիւններու կարգ մը բարեփոխումներ եւ միութեան (Մարզիկ) պաշտօնաթերթին ու կայքէջին զարգացման վերաբերող ծրագիրներ:



Պատգամաւորական 11րդ Ընդհանուր ժողովը ճշդեց Հ.Մ.Ը.Մ.ի յառաջիկայ տասնամեակներու զարգացման ռազմավարական ծրագիրը՝ համահայկական մօտեցումով (Հայաստան եւ սփիւռք): Այս իմաստով, ժողովը տուաւ հիմնական որոշումներ՝ հայ երիտասարդութեան ներգրաւման, Հայաստանի մէջ աշխատանքներու ընդարձակման, միութեան կազմակերպական կեանքի արդիականացման եւ արհեստագիտական նորագոյն միջոցներու օգտագործման համար:

Պատգամաւորական 11րդ ժողովը առաջադրեց Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան զոյգ 100ամեակներու առիթով ձեռնարկներու հնարաւորութիւնները եւ թելադրեց փառաշուք տօնակատարութեամբ յիշատակել զոյգ 100 ամեակները:

Շարունակութիւնն էջ : 7

Հ.Մ.Ը.Մ. ԱՌՆՀԵՄ

Հ.Մ.Ը.Մ. ԱՌՆՀԵՄ



15 ՆՈՅԵՄԲԵՐ 2015թ-ը Հոլանդայի Հայ բնակչության համար հիասքանչ օր մըն էր, այն առումով որ ԱՌՆՀԵՄ քաղաքի Հայ Համայնքը ունեցավ Դպրոց, Հայապահպանման, ազգային եվ մարմին գորացնելու վայր, կառույց .սիրելի քույրեր եվ եղբայրներ, կիրակի 15



ՆՈՅԵՄԲԵՐ 2015թ-ի երեկոյան ժամը 17:10 ին , ԱՌՆՀԵՄ քաղաքը ստացավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կերպար, եվ այդուհանդերձ կոչուեցավ Հ.Մ.Ը.Մ. ԱՌՆՀԵՄ մասնաճիւղ. աննախադեպ միջոցառում անակնկալ դեպքեր: Գրական գեղարուեստական մասը լի էր Հայկական գաղափարաբանության ոճով, որը ընդգրկեց Հայոց երկիրը Հայոց խոսք ու սերը իր Հայրենիքին: Հայկական պարերը մեզ բոլորին հիեացրեց, պարեխմբի զգեստներով որը կը համնկնեն Հայկական ավանդական բնույթով, բովանդակությունը եվ բանաստեղծության եւ Հայկական պարին կը ներառուէին սրտաճմլիկ արագիլը եվ քաջ Վարդանը , կը ցցներ ուրախությունը եւ ժպիտը, ի վերջապես , այս է սիրելի քույրեր եվ եղբայրներ մեր Հայր. իսկ փոքրիկները (գայլիկները եւ



արծուիկները) մթնոլորտը քաղցրացրին իրենց ժպիտով ,ուրախութեամբ, իրենց ամենա կարեւորը սկաուտական տարազը ունենալով եվ ի մանավանդ երդման արարողության որը պիտի մնայ սերունդէ սերունդ այդ վարկյանները իբր հիշատակ. իսկ սկաուտական կազմը, մեզ բոլորին ոգեւորեց, ըլլալով մասնակցության սկաուտական երեք մասնաճիւղերը (ԱԼՄԵԼՕ, ԱԼՔՄԱՐ եւ ԱՌՆՀԵՄ) քաղաքներին, մեզ ցուցաբերեցին որ Հայերը միասնականության խենթ կը համարուին, եւ համոզուած եմ որ համերաշխությունը Հայ ազգի ուժն է եւ ամրությունը. կազմակերպուած ,ոգեւորուած, բնութագիրը, նկարագրելը պատկերին դժուար է, սակայն եւ հաստատ եվ լուրջ մտածելակերպ ունենալու գաղափար ունիմ, կը հավատամ եվ գոյության կը ենթարկեմ երիտասարդին սիրելու համար Հայրենիքը եւ Հայր:

Հ.Մ.Ը.Մ. ԱՌՆՀԵՄ մասնաճիւղի վարչութիւնը ջանք չխնայեց , գործեց աշխատավ եւ իր էութիւնը հաստատեց իր գործնէութիւնը կատարելու ըստ իս, բարձր որակով ,այդ առումով ստացավ բարձր գնահատական. ժողովուրդից ել



բարձր աստիճան պատասխանատու անձնաւորութիւններն .իսկ մեր սիրելի մարզիկները, ունեցան իրենց սիրուած միասնական խաղը զաւգնդակի մրցումը, ժողովուրդը հաճիւքով կը դիտեր եւ կը հետեւեր խաղը , այդ մեկը ընթացավ ժողովուրդի քաջալերանքով, եւ արդիւնքն էր վերջապէս հաւասար. կարեւոր եւ



շատ կարեւոր շերտը մեր Հայ ժողովուրդն էր որոնք վաղուց ժամանձ էին ԱԼՄԵԼՕ, ԱԼՔՄԱՐ եւ ԱՌՆՀԵՄ քաղաքներն, խանդաւառութիւն մը ստեղծեցին,մեզ տուին ուժ եւ մենք իրենցմով ներշնչեցինք . սիրելի ՀՄԸՄ



ԱՌՆՀԵՄ մասնաճիւղի քույրեր եւ եղայրներ,իմ եւ վարչութեանս խորհուրդը ձեզ բոլորին հետեւեալն է:

դուք եկած եք (առողջ միտք եւ առողջ մարմին) դպրոցէն, այդ դպրոցը որը 1918թ.-էն կը գործէ եւ օրէ օր այդ տեսակի դպրոցները կը շատանան որովհետեւ կարիքը կա Հայ ազգը պահելու եւ պահպանելու, որովհետեւ կա այդ հանգամանքը որը երիտասարդին խոչնդոտ մը կստեղծէ եւ դուն զգացումս կը պարտադրէ ընդգրկուել դպրոցի (ՀՄԸՄ)-ին. այսու սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեր գործնելութիւնը լիիրավ էր միութեան բացման



արարողութեան եւ տոնախմբութեան, կատարեցիք ձեր վրա դրուած պարտականութիւնը, եւ դուք էիք որ կազմակերպուածութեան նշանաբանը գործադրեցիք, դուք էիք որ ձեր առաջի հայացքէն որոշեցիք ՀՄԸՄ-ի հիմնադրութիւնը.

կեցցեք սիրելի Հ.Մ.Ը.Մ. ԱՌՆՀԵՄ ի երիտասարդութիւնը եւ փոքրիկները. կը մնաք մեր նպատակի իրականացման կորիզը.

ձեզ եւ բոլոր ՀՄԸՄ մասնաճիւղերին հաժողութիւն եւ առաջադիմութիւն.

Լիպարիտ Սիմոնեան



Շարունակութիւն (ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ)

Կարելի չէ շարունակել այսպէս, անհաշիւ ու անպատասխանատու մօտեցումով: Պէտք է վերադառնալ մեր բնական չափերուն եւ սահմաններուն: Ընկերային հաղորդակցութեան միջոցները չեն կրնար փոխարինել ժողովական քննարկումները: Առօրեայ դժուարութիւնները չեն կրնար բեմ գտնել միլիոնաւոր մարդոց դիմաց: Ժամանակն է, որ մարդիկ՝ ֆէյսպուքահայեր գիտնան, թէ ո՞ւր ի՞նչ կրնան ըսել: Ամէն մարդ ամէն մարդու հաշուետոյութեան չի կրնար կանչել հանրային քննարկումով: Հաշուետոյութեան տեղը ուրիշ է: Հասցէն ծանօթ է, կարգը՝ նոյնպէս:

Չափ ու սահմանի խախտումէն ոչ ոք կ'օգտուի: Բոլո՛րը կը վնասեն: Իսկ մեծագոյն վնասողը կ'ըլլայ բարոյական արժէքներու մեր համակարգը, առանց որուն կը դադրինք կազմակերպ հաւաքականութիւն եւ ազգ ըլլալէ: Կը դադրինք սերունդներու տէրն ու ծառան ըլլալէ:

Շարունակութիւն (ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ) .

Իր աշխատանքներուն աւարտին, ժողովը ընտրեց յառաջիկայ քառամեայ նստաշրջանի նոր Կեդրոնական վարչութիւնը եւ ընդհանուր ժողովի դիւանի ներկայութեան կազմուեցաւ կեդրոնական վարչութեան դիւանը բաղկացած հետեւեալներէն.

Եղբ. Գառնիկ Մկրտիչեան - ատենապետ (Լիբանան)

Եղբ. Րաֆֆի Կեօվօղլանեան - ատենադպիր (Լիբանան)

Եղբ. Վաչէ Նաճարեան - գանձապահ (Լիբանան)

Եղբ. Իշխան Եղիայեան (Լիբանան)

Եղբ. Բագրատ Եսայեան (Հայաստան)

Եղբ. Օշին Փիրումեան (Հայաստան)

Եղբ. Վիգէն Դաւթեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ)

Եղբ. Հրաչ Մեսրոպեան (Արեւելեան Միացեալ Նահանգներ)

Եղբ. Մոսիկ Թօփուզեան (Քանադա)

Եղբ. Անդրանիկ Պահարեան (Ֆրանսա)

Եղբ. Ալէք Խաչատրեան (Լոնտոն)

Եղբ. Վիգէն Քորթեան (Աւստրալիա)

Եղբ. Արմանտո Թորգոմեան (Հարաւային Ամերիկա)

Հ.Ս.Ը.Ս.Ի

ՊԱՏԳԱՄԱԻՈՐԱԿԱՆ 11ԴԴ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԻԻԱՆ

Սկաուտական գիտելիքներ

ԴՐՕՇԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Սկաուտին համար սրբագոյն արարողութիւնը կը նկատուի դրօշակի արարողութիւնը:

Այս արարողութեան ներկայ կ'ըլլան սճաուտական բոլոր կազմերը անխտիր լման տարագով, սակայն անոր կը մասնակցին արիւները, արենոյշները երեցներն ու պարմանուհիները:

Այս արարողութիւնը կ'ունենայ վարող մը, որ ընդհանրապէս աշխատանքներու հերթապահը կ'ըլլայ, իսկ անոր կը նախագահէ ներկայ բարձրագոյն աստիճանաւոր:

Հերթապահի հրահանգին վրայ, խումբերէն դուրս կուգան դրօշակ բարձրացնողները, որոնք նշանակուած կ'ըլլան իրենց խմբապետէն եւ խումբին ետեւէն վազելով կուգան ու կը բարեւեն հերթապար եւ կ'անցնին դրօշակի ձողին դիմաց:

Մինչ հերթապահը կուտայ (*պատրաստ*) հրահանգը:

(*Պատուի ա՛ն*) հրահանգին դրօշակները կը բարձրանան կամ կ'իջնեն:

Ծանօթ : *Դրօշակները կը բարձրացնենք շատ արագ, իսկ երբ կ'իջեցնենք դանդաղ:*

Արարողութեան ընթացքին դրօշակը կը բարեւենք, իսկ երբ կը գտնուի բարձր դիրքի վրայ:

Երբ դրօշակները բարձրանան կամ հակառակը՝ հերթապահը կու տայ (*պատրաստ*) ապա (*հանգի ստ*) հրահանգները:

Դրօշակիրները պարանները կ'ամրացնեն ձողին վրայ եւ կը վերադառնան իրենց շարքերը, բարեւելէ ետք հերթապահը, բարձրագոյն աստիճանաւորը եւ իրենց անմիջական պատասխանատուները:

Հ.Մ.Ը.Մ Արի - Արենոյշ Ա. Կարգ.



Շարունակություն (ՈՎ ՈՐ ՔԱՋ Է, ԻՆՉ Կ'ՄՊԱՍԷ)

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո այսօր ինչպէս երեկ կ'շարունակէ իր հիմնադիրներուն երթը, հայապահպանման պայքարը ծանր է. Մարտադաշտն ալ միութեանս օտար չէ, ուստի Ով որ քաջ է ինչ կ'սպասէ, արդեն ժամանակն է , թող գա. Ծրագրված աշխատանքները շատ են եւ մեր միասնութեան դէմ ծանր չեն:

Երուանդ Տէմիրճեանի վկայութիւնով Հ.Մ.Ը.Մ.ի մասին կ'փակենք մեր խօսքը:

Ասիկա այն միութիւնն է, որ գօտիին ու գլխարկին վրայ կրեց Արարատ ու Արաքս եւ երթին մէջ բարձրացաւ ու բարձրացուց:

Ծանօթութիւն/ Հաջորդ թիւէն մեր բացման խոսքերը պիտի ըլլան միութեանս ՄԱՐԶԻԿ պաշտօնական ամսագիրի խմբագրականէն

Սկանուտական երգեր

Արծուիկներու երգը

Արծուիկ թիւ 1

Ապագայ սերունդն ենք, իրար հետ միացել ենք,
Մեր լաւագոյն Արծուիկ թիւ 1 խումբը ստեղծել ենք,
Իրար հետ շար սերով ենք ու լաւ աշխատանք պիտ տանինք,
Սիրում ենք մենք միութիւն եւ նրանով հպարտենք:

Աշխատանքի ժամանակ իրար հետ ուրախանում,
Արշաւներում բանակում մենք էլ միշտ մտերմանում,
Խաղ ու մարզանքի համար բակի շուրջը վազւզում,
Ու վերջը շատ ուրախ յուշելով ենք տուն երթում:

Պատրաստում ենք մենք,որ փոքր արենուշ լինենք,
Բայցչենք մոռանայ, որ սրտում միշտ արծիկ ենք մենք:



Հ.Մ.Ը.Մ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Բ) Զանգուած եւ ճկուն գործելակերպի կարիքը:

Հ.Մ.Ը.Մ.ը կազմակերպութիւն մըն է, որ արմատներ ունի ամբողջ աշխարհի տարածքին: Անիկա կը ծառայէ մեծ, լաւապէս կազմակերպուած եւ ինքնաբաւ հայօճախներու, ինչպէս նաեւ համեմատաբար փոքր գաղութներու, ուրոնք սահմանափակ աղբիւրներ ունին եւ բազում տարբեր կարիքներ:



Զանգուածի համաձայն Հ.Մ.Ը.Մ.ի դերը կը տարբերի .

- Կարգ մը մեծ հայօճախներու մէջ, ինչպէս օրինակ Լիբանան կամ Լոս Անճլըս, Հ.Մ.Ը.Մ. Ոչ միայն պէտք է լիովին կատարէ իր առաքելութիւնը իբրեւ երիտասարդական կազմակերպութիւն, այլ նաեւ պէտք է գործէ իբրեւ ազգային հպարտութիւնը ամրապնդող եւ պահպանող միջնաբերդ մը՝ հանրային սքանչելի միջոցառումներու ճամբով: Այսօրինակ ինքնաբաւ համայնքները պիտի շարունակեն առաջնորդել միւսները:
- Այսուհանդերձ, համեմատաբար փոքր գաղութներու մէջ, զանգուածի բացակայութիւնը սահմանափակող անդրադարձկ ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեանց եւ, հետեւաբար, ռազմավարութեան վրայ: Շատ մը համայնքներու մէջ, ուր մերօրեայ հայ երիտասարդութիւնը նուազ չափով կառչած է հայկական աւանդութեանց ու հայ մշակոյթին եւ նուազ քաղաքականացած է ու աւելի անտարբեր է, ապամշտութայնացման եւ ձուլման մարտահրաւերը աւելի զգալի-շօշափելի կը դառնայ:

Զանգուածի բացակայութիւնը լուսարձակի տակ կը բերէ հետեւեալ ռազմավարական հարցադրումը. -Մեր համակիրները յանձնառու դարձնելէ վեր եւ անդին, որոնք ց հետ մենք կրնանք համագործակցիլ մեր համայնքներին մէջ:

- Ռազմավարականօրէն կրնայ ընդունելի եւ/կամ փափաքելի ըլլալ Հ.Մ.Ը.Մ.ի համագործակցութիւնը այն հայկական միաւորներուն հետ, որոնք ներկայիս կապ չունին մեզ հետ: Եթէ այո, Ինչ դասաւորումով եւ մինչեւ ուր:
- Պէտք է զօրակցութիւններ հաստատենք ոչ-հայկական կազմակերպութիւններու հետ, որոնք միեւնոյն հիմնական արժեքներուն կը հաւատան:

Հ.Մ.Ը.Մ. Կը գիտակցի, որ թէեւ իրբոլոր մասնաճիւղերը պէտք է ձգտին միեւնոյն գերագոյն նպատակի իրագործման, այսուհանդերձ՝ տարբեր եղանակներ կրնան գործածուիլ այս նպատակը իրականացնելու համար:

Հետեւաբար, հաւատարիմ մնալով իր առաքելութեան եւ նպատակներուն, Հ.Մ.Ը.Մ. Պէտք է մշակէ աշխատանքի հունաւորման քրտէս մը, որ կազմակերպութիւնը իր ներկայ (բոլոր մասնաճիւղերուն համար ալ նոյն սովորական գործն է) վիճակէն տանի դէպի փափաքելի այն դիրքը, որ աւելի ճկուն է եւ ընդունակ պատշաճ իւրաքանչիւր եւ ամէն գաղութի կարիքներուն:

Այդպիսով մենք պիտի կարենանք գաղափարականօրէն (կեդրոնացեալ) մնալ եւ, եթէ անհրաժեշտ է, նաեւ ըլլալ ապակեդրոն՝ կազմակերպականօրէն ու գործունէութեամբ:

Պատգամաւորական 11րդ Ընդհանուր Ժողովին որդեգրուած կանոնագրային բարեփոխումներ

Պատգամաւորական 11-րդ ընդհանուր ժողովի որոշումով կանոնագրային բարեփոխութիւնները ձեռնարկուած են հետեւեւորեալներով:

ՈՐԴԵԳՐՈՒԱԾ ՁԵՒ

ՅՕԴ : 23. Այն շրջանը, ուր Շրջանային Վարչութիւն գոյութիւն չունի, կը կոչուի Մեկուսի Շրջան, եւ կը ունենայ իր ներքին կանոնագիրը, որ կը վաւերացուի Կեդրոնական Վարչութեան կողմէ:

ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ՁԵՒ

ՅՕԴ : 23. Այն շրջանը , որ Շրջանային Վարչութիւն չունի , կը կոչուի Մեկուսի Շրջան:

ՈՐԴԵԳՐՈՒԱԾ ՁԵՒ

ՅՕԴ : 24. Շրջանային Ներկայացուցչական ժողովը շրջանի մը գերագոյն ժողովն է , որ կը գումարուի նուազագոյն երկու տարին անգամ մը:

Ծանօթ 1. Շրջանները պարտին գումարուէն նուազագոյնը մէկ ամիս առաջ տեղեակ պահել Կեդրոնական Վարչութիւնը. Իրենց Անդամական

Ընդհանուր Ժողովներուն (Մեկուսիներուն պարագային), գումարման մասին նամակին կցելով ժողովին կապուած օրահարցերը:

Ծանօթ 2. Շրջանային կամ Մեկուսի Շրջան կը գումարէ յատուկ ժողով (Շրջանային Ներկայացուցչական Ժողով—Անդամական Ընդհանուր Ժողով) այն պարագային երբ Կեդրոնական Վարչութենէ ստացած է

Պատգամաւորական Ժողովի օրակարգը:

ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ՁԵՒ

ՅՕԴ : 24. Շրջանային Ներկայացուցչական Ժողովը շրջանի մը գերագոյն ժողովն է,որ կը գումարուի երկու տարին անգամ մը:

Ծանօթ 1. Շրջանները, ժողովի թուականէն նուազագոյնը մէկ ամիս առաջ, պարտին նամակով տեղեակ պահել Կեդրոնական Վարչութիւնը, նամակին կցելով ժողովին կապուած օրահարցերը:

Ծանօթ 2. Շրջանը կը գումարէ յատուկ Շրջանային Ներկայացուցչական ժողով, այն պարագային երբ Կեդրոնական Վարչութենէ կը ստանայ Պատգամաւորական Ժողովի օրակարգը:

Ծանօթ 3. Շրջանային Ներկայացուցչական Ժողովի մը , որուն քննելի օրակարգը ճշդուած է , չի կրնար ինքնիրեն իրաւունք տալայլ օրակարգի մը քննութեան համար իր ժամանակը երկար ձգել:

Յարգելի ընթերցողներ / Շարունակութիւնն յաջորդ թիւ ին մէջ:

Հ.Մ.Ը.Մ. ԱԼՄԵԼՕ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ մեկուսի շրջանի 20րդ անդամական ընդհանուր ժողովի կողմէ , միաձայնութեամբ իրաւասու ձայնի իրաւունք ունեցող անդամներու կողմէ եւ ի ներկայութեամբ Եղբ. Գառնիկ Մկրտիչեանի (Կեդրոնական վարչութեան ատենապետ) եւ Եղբ. Անդրանիկ Պահարեանի (Կեդրոնական վարչութեան անդամ), ընտրուեցան հետեւեալ քոյր եւ Եղբայրները մէկ տարուան վարչութեան անդամներ :

Նորընտիր վարչութեան տիւանը:

Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան.	(Ատենապետ).
Եղբ. Յարութիւն Պաղտասարեան.	(Ատենադպիր).
Քոյր. Փաթիլ Տատուրեան.	(Գանձապահ).
Եղբ. Վարդան Պօղոսեան.	(Գործօն անդամ).
Եղբ. Գեորգ Օհանեան.	(Գործօն անդամ).



Եղբայրական բարեւներով
Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Չրջանի
Վարչութիւն

Հ.Մ.Ը.Մ. ԱԼՄԵԼՕ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆ Յայտարարութիւն

Յարգելի քոյրեր եւ եղբայրներ,
Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի վարչութիւնը կ'յայտարարէ իր բոլոր անդամներուն. որոնք կ'փափաքին գործել հետեւեալ յանձնախումբերու մէջ. մօտենալ միութեանս վարչութեան մօտ . իրենց անունները արձանագրելու:

- Մարզական յանձնախումբ.
- Սկաւտական օժանդակ յանձնախումբ.
- Ընկերային յանձնախումբ.
- Գրական յանձնախումբ.
- Տիկնաց յանձնախումբ.



Եղբայրական բարեւներով
Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Չրջանի
Վարչութիւն

Հ.Մ.Ը.Մ. ԱԼՄԵԼՕ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի վարչություն-ը, իր երրորդ ժողովին.
նշանակեց հետեւեալ անձնատրութիւնները (ՀՈՂԻ - ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ)ի
անդամներ:

- 1.Եղբ. Վարդան Պօղոսեան.
- 2.Պր. Օննիկ Գելիջի.
- 3.Եղբ. Մինաս Արսենեան.
- 4.Եղբ. Մասիս Պօղոսեան .
- 5.Քոյր նուշիկ Սեւտալեան .



Յանձնախումբի հանձնարարութիւնները:

- Ա. Շարունակել հողի վերաբերեալ ծրագրուած աշխատանքները:
- Բ. Լաւագոյն տարբերակներ ընտրել:
- Գ. խորհրդակցիլ քաղաքապետարանի եւ վարչութեան հետ ապա
իրականացնել:

Եղբայրական բարեւներով
Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի
վարչութիւն

*Ծանօթ: Բւրաքանջիւր անդամ կամ հայրենակից, ով ինքզինքը օգտակար
կ' գտնայ (հողի հարցի վերաբերեալ) միութեանս ծրագիրը
իրականացնելու . կ' խնդրուի մօտենայ միութեանս վարչութեան կամ Հողի
Յանձնախումբին մօտ:*

Հ.Մ.Ը.Մ. ԱԼՄԵԼՕ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի վարչութիւնը, իր
երկրորդ ժողովին նշանակեց Եղբ. Ճազ Մատաղուտողեան
Միութեանս ընդհանուր սկաուտական խմբապետ:

Եղբայրական բարեւներով
Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Չրջանի
Վարչութիւն





ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանի այցելութիւնը Ալմէլօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

16 Հոկտեմբեր 2015 ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեան
այցելեց Ալմէլօի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին: Ըստ սովորականին
միութեանս սկաուտական մասնակցութիւնը նման ձեռնարկներուն մեր
առաջադրանքներէն մէկն էր: Նախարարը Սկաուտական թափօրով
ծաղկապսակ դրեց ցեղասպանութեան զոհերի հուշամալիին, այնուհետեւ
եկեղեցիին բակի մէջ ծառ տնկելէ ետք մտավ եկեղեցի ապա սրահ , ուր
հարիւրաւոր հայրենակիցներ դիմաւորեցին նրան:



Օրուայ երեկոյին Քոյր Ռոզա Պալուքեան փոխանցեց միութեան խօսքը , արտասանելով Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ-ին պատմութիւնը, հայապահպանման գաղափարախօսութիւնը եւ նրա պայքարը. նաեւ միութեան մարզական խումբերու համահայկական բանակումներու եւ մրցումներուն մասնակցութիւնները: Քոյրը փակեց իր խօսքը արտասանելով(Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ն իր երիտասարդ պատմութեան մէջ եղած է համազգային փարոսներէն մէկը եւ պիտի շարունակ պատրաստէ ֆիզիքական տոկուն իմացական եւ հոգեկան բարձր արժանիքի տէր հայեր եւ տիպար քաղաքացիներ կրելով բարձրացիր եւ բարձրացուր նշանաբանը):

Նախարարը շնորհակալագրով պարգևատրեց Հոլանդահայ գաղութին մէջ գործող միութիւններուն եւ կազմակերպութիւններուն . Եղբ.Օհաննէս Օհաննէսեան ստացավ միութեանս շնորհակալագիրը: Օրուայ ձեռնարկին եւս միութեանս տիկնանց յանձնախումբը ներկայ էր:





Ալմելո-ի 19-րդ Սկաուտական եւ մարզական հանդէս


Շաբաթ. 28 Նոյեմբեր 2015, առաւօտեան ժամը 10:30 ին, ներկայութեամբ Ալմելո-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեանին (եւ Տէր խաչատուր աւաք քահանայ Ֆրանքեանի), Ալմելո-ի ((Sporthal Schelfhorst) մարզասրահին մէջ տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ. -Ալմելո մեկուսի շրջանի վարչութեան, տարեշրջանային 19-րդ մարզական եւ սկաուտական հանդէսը .ի մասնակցութեամբ Անի Միութեան, Երեւան Հաստատութեան, Հ.Մ.Ը.Մ.Առնհեմ մեկուսի (նորակազմ) շրջանի, Հ.Մ.Ը.Մ.Ալքմաար մեկուսի շրջանի եւ Հ.Մ.Ը.Մ. Գերմանիոյ (Միունխ) մեկուսի շրջանի Ներկայացուցիչներ եւ մարզական խումբեր:



Օրուայ կազմակերպուած մարզահանդէսին ներկայ էին նաեւ . Հ.Յ.Դ. Արամ Մանուկեան կոմիտէի, Ալմելո-ի Ս.Գրիգոր լուսաւորիչ եկեղեցւոյ, Հայ դատի Յանձն.ի, Ա.Խ.Մ.Ա.ի,Նիդերլանդների Հ.Բ.Ը.Մ. եան եւ Հոդոֆեն ՆորԿյանք միութեան , ներկայացուցիչներ եւ շատ հետաքրքրէր ընտանեկան ներկայներ:



Օրակարգը սկսուեցավ ըստ սովորութեան դրօշակի բարձրացման արարողութիւնով , որուն աւարտին Եդր. Սարգիս տէր Ղազարեան փոխանցեց միութեանս խօսքը. ներկայացնելով(Հ.Մ.Ը.Մ ի գաղափարախօսութեան երթին մէջ :



խտելալութիւնը, նրա հայ հոգիի եւ նկարագրի յաղթական ուժեղացումը) շարունակելով թէ (հրաքանչիւր անհատ Հ.Մ.Ը.Մ.էն ներս ըլլալ . կ'նշանակէ հայոց պատմութեան, եկեղեցւոյ եւ Հայաստանի հողի վրայ ըլլալ) ապա (Սփիւռքի մէջ միութեանս հարազատ մնաց հայրենիքին ուր իր սկաուտական շարքերէն ներս իրենց գօտիին ու գլխարկին վրայ կրեցին Արարատ ու Արաքսը եւ իրենց գօտիին ու գլխարկին վրայ կրեցին Արարատ ու Արաքսը եւ իրենց երթին մէջ Բարձրացաւ ու Բարձրացուց). աւարտեց իր խօսքը բարի գալուստով եւ շնորհակալութեան խօսքեր ուղղելով բոլոր աշխատող յանձնախումբներուն: Բացման խօսքէն ետք Տեր Մ.քահանայ Պաղտասարեան ողջունեց ներկաներուն ապա իր օրհնութիւնը հաղորդելէ ետք ներկաներու հետ միասնաբար (ՀԱՅԳ ՄԵՐ)-ով հայտարարեցին բացումը օրուայ մարզախաղերուն:



Օրուայ օրակարգը սկսուեց. Սկաուտական շարքերը համախմբուած եւ մարզական բոլոր խմբակներով շքեղ տողանցքով մարզադաշտին կեդրոնը խմբուեցան, ուր սկսուեցաւ սկաուտական շարքերու խոստումի եւ երդման շքեղ



արարողութիւնները: Այնուհետեւ տեղի ունեցաւ աստիճանաւորներուն եւ պաշտօններուն բաշխումը, նորընտիրները խոստովանեցան որ պատրաստ պիտի ըլլան շարունակելու Հ.Մ.Ը.Մ-ի Սկաուտական դաստիարականութիւնը եւ փոխանցել յաջորդ սերունդներուն:



Աստիճանաւորներուն եւ պաշտօններուն բաշխումը:

Ա. Պարմանուհիներ:

1. Քոյր. Փաթիլ Տատուրեան արժանացալ (փոխ խմբապետուհի) պաշտօնը:
2. Քոյր. Ռոզա Պալուքեան արժանացալ (փոխ վոհմակապետուհի) պաշտօնը:
3. Քոյր. Սաթիկ Մուշեղեան արժանացալ (փոխ վոհմակապետուհի) պաշտօնը:



Բ. Արի եւ արեւուշ որոնք փողկապ ստացան (14-16):

Քոյր Եվա Ներսեսեան եւ Եղբ. Հերոս Բոզենցեան

Գ. Արի եւ արեւուշ որոնք փողկապ ստացան (11 - 13):

Քոյր Գայանէ Սիմոնեան. Քոյր Նարինէ Մովսեսեան. Քոյր Փաթիլ Ղուկասեան
Եղբ. Հոսիկ Սարգիսեան. Եղբ. Հերոս Սարգիսեան. Եղբ. Պեյազ Ակոբ. Քոյր. Վալենին
Երզաղեան եւ Եղբ. Նարեկ Մուրատեան



Դ. Մոկլիները որոնք փողկապ ստացան:

Եղբ. Արեն Մարտիրոսեան, Եղբ. Գառի Տիգրանեան, Քոյր Գարինէ Հակոբեան,
Եղբ. Լեւոն Արեւդակեան, Քոյր Նաթալիա Տէր Պօղոսեան, Եղբ. Նշան
Գասապեան, Եղբ. Շահան Հակոբեան, Քոյր Քրիստինա Տէր Պօղոսեան եւ Քոյր
Նարեկ Պետրոսեան:



Ե:Գայլիկ եւ արծիկ որոնք փողկապ ստացան:

Եղբ. Արագ Ղազարեան , Եղբ. Դաւիթ Ասլանեան եւ Քոյր Նուեր Բադալեան:
Բոլոր գայլիկները եւ արծիկները աստղերի արժանացան:



Սկաուտական աստիճաններուն եւ պաշտօններուն բաշխումին աւարտեն ետք. սկսուեցա՞վ սկաուտական պատրաստուած տողանցքը եւ բուրգերու ցուցադրութիւնը եւ սկաուտական խաղերը. ընթմիչուեցա՞վ մարզական փոքրիկներու եւ երիտասարդներու (Սրահի Ֆութբոլ)ի, (երիտասարդուհիներու) Վալի-բոլի եւ (երիտասարդներու) բասկետբոլի խաղերը:



Մարզահանդեսի աւարտին պարզ էր թէ միակ հաղթանակի մեղալններու արժանացողները Հոլանդահայ գաղութն է : Գեղեցիկ յիշատակներով եւ տպաւորութիւններով բոլոր ներկաները բաժանուեցան յոյս ունենալով եւս համախմբուած հանդիպելու յաջորդ մարզահանդեսին:



Մարզահանդեսի թուակիան պատկերը տալու համար, մարզահանդեսին մասնակցեցան.

Հ.Մ.Ը.Մ. Ալքմար : 12Մարզիկներ.

Հ.Մ.Ը.Մ. Միունիս: 19 Սկաուտներ եւ 12Մարզիկներ.

Հ.Մ.Ը.Մ. Արնեհեմ:20 Սկաուտներ եւ 19 Մարզիկներ.

Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ: 87 Սկաուտներ եւ 50 Մարզիկներ.

Երեւան հաստատութիւն :7 Մարզիկներ.


Անի միութիւն : 6 Մարզիկներ.

Ընդհանուր հիւրերու եւ ներկաներուն թիւը: 200.

Երեկոյան ժամը 17:00 ին, Բաժակների եւ մեդալների բաշխումը տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցւոյ (Գալուստ Կուլպենկեան) սրահէն ներս:



Պատրաստական շրջանին միութեանս վարչութիւնը իր մարզական յանձնախումբի, Սկաուտական խորհուրդ (Եդր. Մեւան Գորկիսեան Խմբապետ Գայլիկ արծվիկ) (Ագելլա) , Ճաք Մատաղուտողեան (Ընդ. Սկաուտական խմբապետ) ,Քոյր Անիդա Կիրակոսեան -Գորկիսեան (խմբապետուհի երեց-պարմանուհի) Քոյր Փաթիկ Տատուրեան(փոխ խմբապետուհի երեց-պարմանուհի) եւ օժանդակ մարմիններու խոր պարտաւորութեան ոգին ներկայ էր 2-3 ամիս առաջ մարզադաշտերուն մեջ, ուր բոլորն ալ խանդաւար զբաղուած էին պատրաստութիւններով :Ինչպէս ամէն տարի, միութեանս տիկնանց յանձնախումբը եւ սկաուտական օժանդակ յանձնախումբը ներկայ էին օրուայ ձեռնարկին :





ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ »	ՀՈԴՎԱԾՆԵՐ	ՀԱՐՑԱԶՐՈՒՅՆՆԵՐ	ԱՆՀԱՏՆԵՐ »	ՀԱՅԿԱԿԱՆ ՄԹՅՈՒՈՔ »	ՏՈՆԱՅՈՒՅՑ »	ԱՅԼ »
-----------------	-----------	----------------	------------	--------------------	-------------	-------

07/12/2015 Սփյուռք

Սկաուտական մարզահանդես Ալմելոյում

Նոյեմբերի 28-ին Ալմելոյի Սիսիլֆորստ մարզադահլիճում տեղի ունեցավ Ալմելոյի ՀՄԸՄ 19-րդ սկաուտական մարզահանդեսը, որն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մարզահանդեսին ներկա էին հոգևոր հովիվներ, ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի, Ս.Գրիգոր լուսավորիչ եկեղեցու, Հայ դատի հանձնախմբի, ՀԲԸՄ և այլ միությունների ներկայացուցիչներ: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:



Մազահանդեսին իրենց մասնակցությունը բերեցին ՀՄԸՄ Ալմելոյի, Առնհեմի, Ալեքմաարի, Գերմանիայի Մյունխեն քաղաքի ներկայացուցիչներ և մարզական խմբեր, ինչպես նաև Ալմելոյի «Երևան» համայնքը և Դորդրեխտի «Անի» միությունը:



Օրակարգը սկսվեց դրոշմի բարձրացման արարողությունով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ Մարգիս Տեր Ղազարյանը: Ողջույնի խոսք ասաց և իր օրհնությունը փոխանցեց նաև Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը: Այնուհետև միասնաբար Հայր մեր աղոթքից հետո՝ հայտարարվեց մարզախաղերի բացումը:

Շարունակություն էջ. : 23



Կադանդի հանդէս

Դեկտեմբեր 24 2015թ. Կազմակերպութեամբ Ալմելօ-ի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրեայ դպրոց , համատեղ մասնակցութեամբ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանին. Տեղի ունեցավ Ալմելօ-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլբենկեան սրահին մէջ.Ամանորի եւ Ս.ծննդեան. Ալմելօ-ի հայաբնակ սաների (կադանդի) հանդէս:

Երեխաները տոնական տարազներով իրենց ընտանիքներուն հետ սրահէն ներս հաւաքուած անհամբեր սպասելու էին ձեռնարկի բացման յայտարարութեան: Ալմելօ-ի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Պր.Մանուկ Մկրտիչեան փոխանցեց բարեմաղթանքներով օրուայ բացման խօսքը.Ետք Ալմելօ-ի եկեղեցւոյ հոգեւոր հովիվ Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեան ողջունեց ներկաներուն ուր (Հայր Մեր)ով յայտարարեցավ օրուայ օրակարգի բացումը:

ՀՀ օրհներգով (ուր բոլորն միասին) բացումը կատարուեցավ այնուհետեւ երեխաները իրենց ուսուցիչների հետ միասին պատրաստած էին բազմաթիւ երգեր, պարեր,արտասանութիւններ և անակընկալներ:Ուրախ երգով ու պարով երեխաները դիմաւորեցին Կադանդ պապին,ով հանկարծակի ներս մտնելով սրահը նոր շուք և ուրախութիւն հաղորդեց հանդեսին: (D.J) ը խանդաւար մթնոլորտ ստեղծեց օրուայ ելույթին:




Ալմելո-ի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրեայ դպրոց (ընտանեկան յանձնախումբը) եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի (Տիկնանց յանձնախումբը) օրուայ ձեռնարկին պատրաստած էին նախուտեստներ:

Ձեռնարկը աւարտեց Կադանդ պապի նուէրներ ստանալով, երգով, պարով եւ ջերմ յաճոյքով:



Շարունակութիւն : Սկաուտական մարզահանդես Ալմելոյում

Սկաուտական խմբերը համախմբված, շքեղ տողանցքով հավաքվեցին մարզադաշտի կենտրոնում, ուր սկսվեց խոստումի և երդման արարողությունները: Այնուհետև տեղի ունեցավ աստիճանավորների պաշտոնների բաշխումը:



Պաշտոնների բաշխումից հետո սկսվեցին սկաուտական խաղերը տարբեր մարզաձևերից (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ):

Գավաթների և մեդալների հանձնումը տեղի ունեցավ Ս.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում:




Միջոցառումներն ավարտվեցին գեղեցիկ հիշողություններով և տպավորություններով, հույս ունենալով՝ համախմբված հանդիպելու հաջորդ մարզահանդեսին

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl հետ:



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջան
Յարգելի Քոյրեր եւ Եղբայրներ
Նոր Տարուան եւ Ս.Ծննդեան
առթիւ ընդունեցէք Հ.Մ.Ը.Մ.
Ալմելո Մեկուսի Շրջանի
վարչութեան
շնորհաւորութիւնները եւ
ամենաջերմ ողջոյնները.
Մաղթելով աշխարհի
խաղաղութիւն եւ ձեր բոլորին
առողջութիւն եւ առաջընթաց
յաջողութիւններ:



Լուրեր Վա՛յ Վա՛յ կղզի-են



Ակրոստիքոս

Մեր կղզիին քաղաքապետարանի կեդրոնական գիտաժողովներու սրահին մէջ . տեղի ունեցավ երկօրեայ գիտական քննարկումներ, Եղիշէ Չարենցի պատգամ (ակրոստիքոս) բանաստեղծութեան վերաբերեալ:

քննարկումները շատ հակասական կարծիքներու եւ խստաշունչ էին (ակրոստիքոս շուրջ). ուր առաջին մասը կ' պահանջէր հաստատել ոտանավորին առաջին տառը, միտուն ալ երրորդը տառը եւ ուրիշներն ալ վերջին տառը. ի վերջով երբ չի համաձայնեցան ակրոստիքոսի որոշ օրէնք տեղադրել, ժողովին երրորդ օրը հեռացան ժողովէն . իրարմէ զայրացած, մօտանալով իրենց առաջին օրուայ բարեկամութիւնները:

հետաքրքիրն այն էր թէ մեր մտաւորականները եւ գիտնականները խեղճ Չարենցի պատգամը (Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է) իրականացնելու փոխարէն այլ խրովացան:

Ակրոստիքոս: Ոտանավոր, որի առաջին, երբեմն նաեւ երկրորդ կամ վերջին տառերը. անուն կամ նախադասութիւն կը կազմեն :